



Փ Ա Ր Ո Մ

Paros

ISSUE 5 - DECEMBER 2017 / ԹԻԻ 5 - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND



Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպս Նաճարեանի Ծննդեան Պատգամը

«Որովհետեւ մեզի զաւակ մը ծնաւ, մեզի որդի մը տրուեցաւ... Անոր անունը պիտի կոչուի՝ Մքանչելի խորհրդական, Հօր Աստուած, Յաւերժութեան հայր, Խաղաղութեան իշխան » (Եսայի 9:6):

Քրիստոսէ դարեր առաջ այս Աւետիսը ծանուցած է Եսայի մարգարէն, սակայն մեր Տիրոջ ծնունդէն այս կողմ քիչերն են որ ընդունեցին Նորածինը եւ անոր բերած Սիրոյ, Խաղաղութեան եւ Բարութեան պատգամը:

Մարդկութեան մեծամասնութիւնը այսօր աստուածացուցած է նիւթը, դրամը: Մէկ կողմ դրուած են Քրիստոսի բերած բարոյական արժէքները եւ մարդիկ հասնելու համար իրենց նպատակին, նիւթական հարստութեան կամ դէկավար դիրքի ոչ մէկ բանի առջեւ կը կանգնին: Յանուն անձնական ազատութեան, սեռական սանձաքաղութիւնը կը կործանէ ընտանիք հասկացողութիւնը եւ ընտանեկան դաստիարակութիւնը. այսպիսով ողջ աշխարհը թաւազլոր կ'երթայ դէպի անդունդ, դէպի կործանում:

Այսօրուան աշխարհը մխրճուած է ահաւոր պատերազմներու մէջ, երկիրներ կը կործանին, հարիւր հազարաւոր մարդիկ կը սպաննուին, միլիոնաւոր մարդիկ զրկուած իրենց տուներէն, ապրուստէն որպէս գաղթականներ իրենց գոյութիւնը կը քաշկռտեն օտար երկիրներու տակ, չքաւոր եւ անօգնական, վերածուած տառապող խլեակներու, եւ այս բոլորը՝ նիւթական եւ քաղաքական շահի համար:

26ամեայ մեր ազատ Հայրենիքը յառաջ կ'ընթանայ դանդաղ, ընելիքներ շատ կան, տնտեսական, խաղաղութեան պահպանման եւ մանաւանդ արտագաղթի խնդրով: 100ամեայ մեր Միջին Արեւելքի Սփիւռքը գրեթէ հայաթափ ըլլալու ճանապարհին է, վերջինը՝ չալէպի օրինակն է: Արեւմուտքի մէջ Հայութիւնը հազիւ երկու երեք սերունդ կը գոյատեւէ, հետեաբար այս կարճ ժամանակը պէտք է ճիշտ կերպով տնտեսուի յանուն մեր հայրենիքին եւ յանուն Հայութեան գոյատեւման եւ յաւիտենական երթին:

Մարդկութիւնը կարող է փրկուիլ միայն անդրադառնալով Քրիստոսի բերած արժէքներուն՝ Աստուածսիրութեան, որմէ կը բխին խոնարհութիւնը, մարդասիրութիւնը, ներողամտութիւնը, յոյսը եւ սէրը իր ամենալայն իմաստով:

Թող Բեթլեհեմէն ճառագայթող խաղաղութիւնը թափանցէ ամէն հոգիէ ներս, բոլորս դարձնելով Աստուծոյ հարազատ զաւակներ եւ համերաշխ եղբայրներ:

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան բարեբաստիկ տօներուն առիթով մեր, մեր նուիրեալ եկեղեցականներուն եւ Թեմական Խորհուրդին անունով կը մաղթենք բոլոր Հայկական կազմակերպութիւններուն եւ անհատներուն Երկնային Խաղաղութիւն, առողջութիւն եւ կորով շարունակելու մեր ընթացքը իսկ մեզի ժառանգ թողուած երկնաստուր հաւատքին շնորհիւ՝ գալիք սերունդներուն փոխանցենք մեր նախնեաց սուրբ աւանդութիւնները:

**Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ
Ձեզի Մեզի Մեծ Աւետիս**

Դեկտեմբեր 2017



ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԲՀ 27 Նոյեմբեր – Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեան նախագահեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի Աստրալիոյ Մասնաճիւղի Վարչութեան հերթական ժողովին: Քննարկուեցաւ տարեկան դրամահաւաքի համար կազմակերպուած համերգին արդիւնքները, որոնք բաղդատած անցեալին շատ աւելի դրական էին: Առաջարկներ ներկայացուեցան 2018ին տեղի ունենալիք տարեկան ձեռնարկին մասին:

Ուրբ 1 եւ 8 Դեկտեմբեր – Բարեկեցութեան Գրասենեակի հրաւերով Համագային Գօլստըն Ճեմարանի եւ ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի ճող դասարանի աշակերտները, ինչպէս ամէն տարի, այս տարի եւս երգով, պարով եւ ասմունքով մէկական ժամ զբաղեցուցին ամէն Ուրբաթ Էտկարեան Սրահ հաւաքուող մեր մեծահասակ հայրիկներն ու մայրիկները: Սրբազան Հայրը եւ Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեանը ներկայ գտնուեցան:

Սրբազան Հայրը օրհնեց մեր մեծցող սերունդը, շնորհատրեց անոնց ուսուցիչները եւ իր գոհունակութիւնը յայտնեց երկու վարժարաններու աշակերտներուն կատարումներուն համար:

Շբ 2 Դեկտեմբեր – Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ երեք քահանայ հայրերուն, սարկաւագներու եւ դպիրներու, Սուրբ եւ Անմահ



Շբ 2 Դեկտեմբեր – Սրբազան Հօր նախագահութեամբ տեղի ունեցաւ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ զանազան մարմիններուն մէջ աշխատող անձերու շնորհակալութեան ճաշկերոյթը ներկայութեամբ Հայր Ներսէս Աբեղայ Յարութիւնեանի, Արժանապատիւ Տեր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանի, Տեր Պարգեւ Քահանայ Գարագաշեանի, Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեանի եւ 150ի շուրջ կամուր աշխատող հայորդուց: Այս առիթով հաւաքին հրաւիրուած էին ներկայ գտնուելու Տիկին Լիտիա Գալանտարեան, Տիարք Փիթըր Անսուրեան, Բաբգէն Զարգաւաճեան եւ Յովհաննէս Մարգարեան, որոնց շնորհուեցաւ Յկեանս Անդամի տիտղոսը իրենց կատարած եկեղեցական երկարամեայ ծառայութեանց համար: Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդը նաեւ գեղեցիկ գաղափարը ունեցած էր պատուելու իր այժմու ատենապետ Պարոն Պետրոս Զօրլուն իր 30ամեայ եկեղեցական անընդմէջ գործունէութեան եւ ծննդեան 80ամեակին առիթներով:

Աշակերտները հիւրասիրուեցան Բարեկեցութեան Գրասենեակի կամուր աշխատողներուն կողմէ: Պէկզատ Մայրիկ յատուկ ձեռագործներ եւ խաչեր բաժնեց աշակերտներուն:



Պատարագ մատուցանեց Հայ Հանգստեան Տան մէջ, որ վաղուց հաստատուած սովորութիւն է: Սրահին մէջ ներկայ էին աւելի քան 50 մեծահասակներ, որոնք հաղորդութիւն ստացան եւ թեթեւցած հոգիով վերադարձան իրենց սենեակները: Սրբազան Հայրը ոգևորեց ծերունիները իր քաջալերական խօսքերով եւ աղօթքներով: Հոգեւոր Հայրերը ճաշի հիւրերը եղան Հանգստեան Տան խնամակալ մարմին: Ի դէպ յայտնենք որ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ քահանայ հայրերը ամսական հերթականութեամբ կ'այցելեն Հանգստեան տուն, աղօթք կ'ընեն մեր մայրիկներուն ու հայրիկներուն հետ եւ անոնց կու տան հաղորդութիւն:





Հանդիսավարներն էին Ս. Յարութին Եկեղեցույ Ծխական Խորհուրդի փոխ ատենապետ Պրն Զաւէն Եաղճեան եւ Եկեղեցույ Զայն Զայնասփռումի պատասխանատու Տիկին Մարինա Աւագեան-Զափրագեան: Խօսք առին բոլոր յոբելեարները, Տէր Աւետիս Քահանան, տեղի ունեցան մեներգներ եւ ասմունքներ: Սրբազան Հայրը իր փակման խօսքին մէջ դրուատանքով խօսեցաւ յոբելեարներուն մասին, որոնք անսակարկ նուիրուած էին Եկեղեցույ եւ մինչեւ օրս կը շարունակեն նեցուկ հանդիսանալ անոր զանազան բնագաւառներու մէջ: Գովելի, օրինակելի եւ յիշարժան միջոցառում:

Կիր 3 Դեկտեմբեր – Սրբազան Հայրը հովանաւորեց ՀԲԸՄ Ալեք Մանուկեան Միօրեայ Վարժարանի ամավերջի հանդէսը, որուն գեղարուեստական ելոյթներով մասնակից դարձաւ դպրոցի աշակերտութիւնը: Սրբազան Հայրը տուաւ իր օրհնութիւնը եւ քաջալերեց ուսուցիչ-ծնողներ համագործակցութիւնը ի սպաս մեր նորահաս սերունդին: Ան դրուատանքով խօսեցաւ նաեւ Տնօրէնուհի Տիկին Սիլվա Աղաբէկեանին տարիներու վաստակաւոր աշխատանքին մասին, որ իր լրումին կը հասնի այս տարեշրջանի աւարտին:

Կիր 3 Դեկտեմբեր – ՀՅԴի հիմնադրման 127ամեակը տօնուեցաւ Գօլստըն Ճեմարանի Նալպանտեան Սրահին մէջ ի ներկայութեան 300է աւելի հանդիսականներու: Սրբազան Հայրը ներկայացուց Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան, Թեմական Խորհուրդը ներկայացուցին ՊՊ Սարգիս Տէր Պետրոսեան եւ Նշան Պասմաճեան իսկ Ս. Յարութին Եկեղեցույ Ծխական Խորհուրդը՝ ՊՊ Պետրոս Զօրլու եւ Անդրանիկ Կիլիմեան: Բանախօսեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ Դոկտ Վիգէն Եագուպեան եւ Աւստրալիոյ Կեդր Կոմիտէի ներկայացուցիչ Հայկ Գայսէրեան: Ի գործ դրուեցաւ գեղարուեստական ճոխ յայտագիր:



Բ2 4 Դեկտեմբեր – Սրբազան հայրը մասնակցեցաւ Մերձաւոր Արեւելքի Եկեղեցապետերու հերթական ժողովին, որ տեղի ունեցաւ Սուրբ Զայա Եկեղեցույ մէջ Միտլթըն Կրէյնձ: Ժողովը զբաղեցաւ յատկապէս Մերձաւոր Արեւելքի Եկեղեցիներ հաստատութիւնը պետականօրէն արձանագրելու ծրագրին քննարկութեամբ, որուն գործնականացումը իր վերջին հանգրուանին մէջ մտած է: Քննարկուեցաւ նաեւ Եկեղեցապետերու Հայաստան այցը, որ տեղի պիտի ունենայ Յունիս 2018ի աւարտին:

Գ2 5 Դեկտեմբեր – Սրբազան Հայրը եւ Դիւանապետ Նշան Պասմաճեան մասնակցեցան NSW Ecumenical Councilի եկեղեցապետերու վեցամսեայ ժողովին: Ժողովին հրաւիրուած էր Royal Commission Into Institutional Responses to Child Sexual Abuse ի անդամ Բոպըրթ Ֆիթցճէրըլտ: Պրն Ֆիթցճէրըլտ դասախօսեց 'Lessons, learnings and challenges for religious institutions from the Royal Commission' նիւթին մասին եւ ընդարձակ բացատրութիւն տուաւ երեխաներու պղծման մասին, որ յատկապէս պատահած է վերջին 50 տարիներուն ընթացքին

պետական եւ կրօնական հաստատութիւններու մէջ: Սրբազան Հայրը յստակ բացատրութիւն տուաւ Հայ Եկեղեցույ եւ Մերձաւոր Արեւելեան Եկեղեցիներու բռնած դիրքին նոյն սեռի ամուսնութեան դէմ: Ան զեկուցեց նաեւ Հայ Եկեղեցույ Աւստրալիա հաստատման 60ամեակի միջոցառումներուն մասին: Ժողովը լսեց զեկուցումներ Ղպտի, Լուտերական, Յոյն ուղղափառ եւ Քուէքթրըզ եկեղեցիներու ներկայացուցիչներէն:



Ուրբ 8 Դեկտեմբեր – Սրբազան Հայրը հովանաւորեց Կիրակնօրեայ Վարժարանի կազմակերպած Carols Night-ին, որ տեղի ունեցաւ Էտկարեան Սրահին մէջ մասնակցութեամբ Քահանայ Հայրերուն եւ 100ի հասնող հայորդիներու, հանդիսավարութեամբ Յասմիկ Երեցկին Համբարձումեանի : Կիրակնօրեայի աշակերտները ներկայացուցին գեղեցիկ Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան յայտագիր մը: Կաղանդ Պապան բաժնեց նուէրներ: Սրբազան Հայրը տուաւ իր պատգամը եւ Պահպանիչով փակեց հաւաքը, ուր մեծեր թէ փոքրեր բարձր տրամադրութեան մէջ էին:



Շբ 9 Դեկտեմբեր – Ուիլյամի Թարգմանչաց Վարժարանի Տնօրէնութեան հրաւերին ընդառաջելով Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Դիանա-պետին, մասնակցեցաւ Վարժարանի Ամալերջի հանդէսին: Կոկիկ եւ հայաբոյր յայտագիր մը պատրաստուած էր ուսուցչական կազմին եւ աշակերտութեան կողմէ: Սրբազանը, որ 2017ի ընթացքին մի քանի անգամ հիւրը եղած է Թարգմանչաց վարժարանին, հիացմունքով արտայայտուեցաւ շաբաթը մի քանի ժամ դասաւանդող դպրոցին պատրաստած այսքան ճոխ ու կոկիկ ծրագրին: Ընդհանուր խանդավառութեան մէջ Սրբազան Հայրը Խաչիկներ բաժնեց մանկապարտէզ եւ ճրդ կարգ աւարտող աշակերտներուն եւ ուսուցիչներուն: Հանդիսութիւնը փակուեցաւ Տերունական Աղօթքով:

Կիր 10 Դեկտեմբեր – Սրբազան Հայրը մասնակցեցաւ Համագային Թումանեան Վարժարանի Ամալերջի հանդէսին, որ կազմակերպուած էր ամենայն բժախնդրութեամբ: Հրամ-ցուեցան երգ, ասմունք եւ պար: Երեք աշակերտներ վկայական ստացան: Տնօրէն Գեւիկ Աւետեանի խօսքը բարոյական եւ կրօնական գեղեցիկ գաղափարներ կը պարունակէր, Սրբազան Հայրը խնդրեց որ զայն ուղարկէ Լոյս կամ Փարոս ամսաթերթերու խմբագրութեանց զայն հրապարակելու նպատակով: Հանդէսը փակուեցաւ Սրբազան Հօր



խօսքով եւ Պահպանիչով: Ան գնահատեց կատարուած հսկայ աշխատանքը, ցուցաբերուած նուիրումը ի նպաստ Հայերէնին եւ մշակոյթին: *(Գեւիկ Աւետեանի խօսքը կարդալ էջ 13)*



Կիր 10 Դեկտեմբեր – Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան ներկայացնելով Սրբազան Հայրը մասնակցեցաւ ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի Ամալերջի Հանդէսին: Ներկայ էին նաեւ Արժ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեան եւ Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ Շիական Խորհուրդի ատենապետ Պրն Պետրոս Զօրլու: Վարժարանը ունեցաւ 6 շրջանաւարտներ նախակրթարանի ճրդ դասարանէն: Ի գործ դրուեցաւ գեղարուեստական որակաւոր յայտագիր: Հանդիսութեան աւարտին Տէր Աւետիս շնորհաւորեց վարժարանի հունձքը, գնահատեց ժաջան ուսուցիչներն ու տնօրէնութիւնը եւ պատգամեց աշակերտներուն օգնել նախ իրենք իրենց, ըլլալ յառաջադէմ եւ գիտակից իրենց պատկանելիութեան, որպէսզի դառնան լաւ մարդիկ, լաւ Հայեր ու Քրիստոնէաներ, իրենց Լաւր ի սպաս դնելու համար Հայ ազգին, Հայրենիքին ու եկեղեցւոյ: Տէր Հայրը իր խօսքը եզրափակեց հետեւեալ խօսքերով. «Հայերէնը, որ ձեռք ձգեցիք այս վարժարանին մէջ՝ ձերն է յաւիտեան եւ ոչ ոք զայն կրնայ խլել ձեզմէ»: Ապա Տէր Նորայրին հետ միասին անոնք կատարեցին փակման աղօթքը:



Դե 13 Դեկտեմբեր – ՀԲԸՄի Սիւնիի մասնաճիւղի կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ Սրբազան Հօր, Միլամար Պանդոկին մէջ տեղի ունեցաւ մեծարանքի երեկոյ Տիկին Միլվիա Աղաբէկեանին մանկավարժութեան 37 եւ Ալեք Մանուկեան Վարժարանի տնօրէնութեան 20 տարիներու յոբելեանին առիթով: Սփիւրքի Նախարարուհիի ներկայացուցիչ Տիկին Հանրիէթ Անդրիասեան յանձնեց նախարարի պատուոյ գիրն ու յուշամետալը:

Իրենց գնահատանքի խօսքն ու յուշանուէրները յանձնեցին Արցախի նախորդ մնայուն ներկայացուցիչ Պրն Վարուժան Իսկենտերեան եւ ՀԲԸՄի ատենապետ Պրն Թորոս Պողոսեան: Ի գործ դրուեցաւ գեղարուեստական յայտագիր: Սրբազան Հայրը «Պահպանիչ»էն առաջ տուաւ իր պատգամը: Ան անդրադարձաւ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներուն, որոնց մէջ նաեւ մայրեր, որոնք Վարդանանքի հերոսական օրերուն սաղմոսներ գոց կ'արտասանէին: Կամսարական-Մամիկոնեան Զուիկ Տիկիւնը,

Վրաստանի արքունիքին ապաւինուած Հայ իշխանաւորներու զաւակներուն Հայերէն լեզուով եւ Հայ աւանդութիւններով կը դաստիարակէր: «Ահա այդ մայրերու ոսկի շղթան էր որ պահեց եւ յաջորդ սերունդներուն փոխանցեց Հայ գիրը եւ անով՝ Հայ մշակոյթը» ըսաւ Սրբազան Հայրը: «Վերջին 37 տարիներուն Տիկին Աղաբէկեան նոյն ոգիով եւ շունչով դաստիարակեց եւ գեղեցիկ օրինակ հանդիսացաւ յաջորդող նոր ուսուցիչներուն եւ տնօրէններուն»:

Եջ 14 Դէկտեմբեր – Ընկերակցութեամբ Դիւանապետ Նշան Պասմաճեանի Սրբազան Հայրը եւ Մերձաւոր Արեւելքի Եկեղեցապետերը Սիտնիի մէջ հանդիպում ունեցան Վարչապետ Սալքըմ Թըրնպըլի հետ: Հանդիպման կը մասնակցէր նաեւ Գանձապետ Սքոթ Մորիսըն: Եկեղեցապետերը իրենց մտահոգութիւնը եւ յուսախաբութիւնը յայտնեցին Վարչապետին միասեռ ամուսնութեան օրէնքին հապճեպ վաւերացման համար, ինչպէս նաեւ իրենց մտահոգութիւնը՝ օրէնքին գործադրութեան վատ հետեւանքներուն համար: Վարչապետը հաւաստիացուց որ կրօնական ազատութիւնները պիտի պահուին: Հաղորդագրութիւն մը հրապարակուեցաւ այս առնչութեամբ:



Շբ 16 Դէկտեմբեր – Ընկերակցութեամբ Դիւանապետ Նշան Պասմաճեանի Սրբազան Հայրը մասնակցեցաւ Անտիոքեան Ուղղափառ Եկեղեցւոյ Աւստրալիոյ, Նոր Զելանտայի եւ Ֆիլիպինի նորընտիր Մետրոպոլիտ Պասիլիոս Եպիսկոպոս Քուստիէի գահակալութեան արարողութեան, որ տեղի ունեցաւ St George Antiochian Cathedral (Redfern)ի մէջ ձեռամբ Պատրիարք Յովհաննէս 10րդի: Ներկայ էին նաեւ Մերձաւոր Արեւելքի, Յոյն Ուղղափառ, Կաթողիկէ եւ

Սերպ եկեղեցիներու եկեղեցապետերը, պետական ներկայացուցիչներ եւ համայնքային ղեկավարներ: Երիտասարդ Մետրոպոլիտը ծնած է Լաթաքիա (Սուրիա) եւ մօտիկ յարաբերութիւն ունեցած է Հայ եկեղեցւոյ եւ Հայ համայնքին հետ իր մանկութենէն մինչեւ օրս: Այս առիթով յանուն Հայ համայնքին Սրբազան Հայրը Հայկական մանրանկարչութենէն գծանկար մը նուիրեց նորընտիր Առաջնորդին:

Կիր 17 Դէկտեմբեր – Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագին Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Ատենապետ Սարգիս Տէր Պետրոսեանի, Փոխ Ատենապետ Ստեփան Գրգեաշարեանի, Թեմական Խորհուրդի անդամ Գեորգ Զափրագեանի, Ս. Յարութիւն Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Պետրոս Զօրլուի եւ դիւանապետին, իր գրասենեակին մէջ ընդունեց Համազգայինի Շրջանային նորընտիր վարչութեան ներկայացուցիչներ ՊՊ Վիգէն Գալլօլեան՝ Ատենապետ, Զարեհ Փամպուրեան եւ Շանթ Օհանեան: Սրբազանը շնորհատրեց նորակազմ վարչութիւնը եւ մաղթեց, որ ինչպէս անցեալին, ապագային եւս

շարունակուի Համազգային-Առաջնորդարան համատեղ գործակցութիւնը: Պրն Գալլօլեան իր կարգին յայտնեց իր գոհունակութիւնը անցեալի գործակցութեանց յատկապէս Աստուածաշունչի տպագրութեան 350ամեակի յոբելէական տօնակատարութեանց առնչութեամբ: Արծարծուեցան Գօլստըն Ճեմարանի մէջ հոգեւոր յաւելեալ ներկայութեան եւ կրօնապատմական դաստիարակութեան նիւթեր, Համազգայինի հիմնադրութեան 90ամեակի առթիւ համատեղ ձեռնարկի մը, Համազգայինի Կեդր. Վարչութեան կողմէ պատրաստուած Հայերէնի ուսուցման մանկական «Լալա եւ Արա» ծրագրին տարածման հարցերը:

Կիր 17 Դէկտեմբեր – Դիւանապետ Նշան Պասմաճեան մասնակցեցաւ Մելքայթ Եկեղեցւոյ հովանաւորած «Ամալ» Երգչախումբի Սուրիոյ նուիրուած Տննդեան միջոցառումին, ղեկավարութեամբ Տիկին Բուլա Մալամէլի: Ծագումով Հայ եւ Հայ աղջկայ կամ տղու հետ ամուսնացած երգիչ-երգչուհիներ ալ մաս կը կազմէին բարձրորակ այս երգչախումբին: Գործադրուեցաւ գեղեցիկ յայտագիր մը զուտ Արաբերէն լեզուով: Երգերը կը վերաբերէին Սուրիոյ այսօրուան իրավիճակին եւ այն մեծ յոյսին որ խաղաղութիւնը պիտի վերստին տիրէր եւ պատմութեան օրրան Սուրիան պիտի թօթափէր իր վրայէն բոլոր դժուարութիւնները:

Բ2 18 Դեկտեմբեր – Թէլէ Լիւմիէր հեռատեսիլի կրօնական կայանի անձնակազմին կողմէ Վիտէօ արձանագրութիւն տեղի ունեցաւ Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեանի Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան պատգամին, երկու լեզուներով՝ Հայերէն եւ անգլերէն: Պատգամը մօտ օրէն պիտի հեռարձակուի *Թէլէ Լիւմիէր կամ Նուրսաթ* կայանին կողմէ:

Կիր 24 Դեկտեմբեր – Ընկերակցութեամբ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, ատենապետ Սարգիս Տէր Պետրոսեանի եւ Դիւանապետ Նշան Պասմաճեանի, Սրբազան Հայրը ներկայ եղաւ ՀՄԸՄի Նաւասարդեան 49րդ խաղերու բացման հանդիսութեան: Սրբազանը դիմատրեցին ՀՄԸՄի Կեդրոնական Վարչութեան Աւստրալիոյ ներկայացուցիչ Վիգէն Քորթեան եւ Աւստրալիոյ Շրջանային Վարչութեան Ատենապետ Տիրան Վահրատեան: Տեղի ունեցաւ սկաւորական երդման արարողութիւն յանձնառութիւն առնելով խաղերու ընթացքին ցուցաբերել ներողամտութիւն եւ յարգանք մրցակից խումբին: Տիրան Վահրատեան Շրջանային Վարչութեան անունով յուշանուէրով պարգեւատրեց Սարգիս Տէր Պետրոսեանը Երեւանի 2017ի ՀամաՀՄԸՄական խաղերուն նախագահութիւնը ստանձնած ըլլալուն եւ նիւթաբարոյական աջակցութեան համար: Վիգէն Քորթեան կարդաց Կէդր. Վարչութեան գնահատագիրը եւ զայն յանձնեց նուիրատուին: Սրբազան Հայրը իր փակման խօսքին մէջ գնահատեց Բարձրացի ր Բարձրացո՛ւր նշանաբանին կեանք տուող ՀՄԸՄը հազարէ աւելի իր մարզիկներով եւ Աւստրալիոյ ՀՄԸՄի տարած աշխատանքին մէջ տեսաւ ՀՄԸՄը իր առաքելութեան մէջ: Սրբազան Հայրը Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան բարեմաղթանքով աւարտեց իր սրտի խօսքը:



2018

Առաջնորդարանի
Պաշտօնական Ճաշկերոյթ
Կիրակի 29 Ապրիլ 2018

Նշեցէք Ձեր Օրատեսրերուն Մէջ



Primate's Banquet
Sunday 29 April 2018

Join His Grace Bishop Haigazoun Najarian
for this annual event that unites all sectors of
our Community as stewards of the Diocese of the
Armenian Church of Australia and New Zealand

Լուրեր Ծուխերէն

ՄԵԼՊՈՒՐՆ

Շբ 18 Նոյեմբեր – Մելպուրնի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ արդէն աւանդութիւն դարձած հայկական "Պագարը", կազմակերպուած Եկեղեցւոյ Տիկնաց Միութեան և Ծխական Խորհուրդին կողմէ: Հայկական ուսուցիչներ, վիճակահանութիւն, յուշանուէրներ, մանկական խաղեր ու ջերմ և ուրախ մթնոլորտը մեծ գոհունակութիւն պատճառեցին ներկաներուն:



Շբ 25 Նոյեմբեր – Մելպուրնի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ Երիտասարդաց Միութիւնը կազմակերպեց "Փիքնիք" Jells parkի մէջ, որը լաւագոյն առիթ ընձեռեց մեր երիտասարդներուն համատեղ աշխատելու և հաճելի, ուրախ ժամանակ անցնելու միասին:

Հեկտեմբեր - Նոյեմբեր ամիսներուն ընթացքին, Մելպուրնի Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդը կազմակերպեց 3 շաբաթներու աշխատանքային օրեր, որուն մասնակցեցան կամաւորներ: Նպատակն էր բարեկարգել և խնամել եկեղեցւոյ շրջակափակը:



Շբ 9 Դեկտեմբեր - Մելբուրնի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հաւատաւոր հայորդիներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ ուխտագնացութիւն - քայլերթ Տանտէտոնկի National Rhododendron Gardensին մէջ: Ուխտագնացութեան թեման էր, - «Մի՛րէ ընկերդ քու անձիդ պէս»: 2 ժամուան քայլերթին 3 դաղարներու ընթացքին կատարուեցան Ս. Գրքի ընթերցանութիւն և շարականներու երգեցողութիւն: Աւարտին տեղի ունեցաւ Անդաստան: Գեղեցիկ էւ ուսանելի ձեռնարկ կազմակերպուած Հոգեւոր Հովիւ Տէր Խաչեր Յարութիւնեանի էւ Ծխական Խորհուրդին կողմէ:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՍԻՏՆԻ

Շբ 16 Դեկտեմբեր – Հովանաւորութեամբ Հոգշ Տէր Ներսէս Արք Յարութիւնեանի, Շաբաթ 16 Դեկտեմբերի երեկոյեան տեղի ունեցաւ Ս. Ծնունդի խրախճանք Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ (ՄԵԵ)Պաթմանեան սրահին մէջ կազմակերպութեամբ Ծխական Խորհուրդին էւ Տիկնաց Յանձնախումբին: Վաճառուեցան վիճակահանութեան տոմսեր, որոնք հասոյթ ապահովեցին եկեղեցւոյ: 130է աւելի ներկաները բոլորն ծափահարութիւններով դիմաւորեցին Կաղանդ Պապան, որ մեծ խանդավառութիւն ստեղծեց նուէրներ բաժնելով բոլոր մանուկներուն: Ժողովուրդը ասմունքներով թէ մենեղներով աւելի էւս խանդավառեց երեկոն, որոնց անմասն չմնաց Հայր Սուրբը իր հրաշալի ձայնով:



ՕՔԼԱՆՏ, ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱ



Ուրբ 8 Դեկտեմբերին – Օքլանտի Հայ համայնքը, տեղական համայնքին հետ միասին մասնակից եղաւ Christmas in the Park՝ հանդիսութեան, Մէտոուուտի Համայնքային Տան մէջ: Խումբ մը տաղանդաւոր Հայեր հայկական նուագախումբ կազմած նուագեցին հայկական եղանակներ, հայկական գոյն տալով ձեռնարկին: Զանազան խաղեր ու անակնկալներ մեծապէս զուարճացուցին ներկաները: Ի վերջոյ Կաղանդ Պապան հասաւ էւ նուէրներ բաժնեց ներկաներուն:



Christmas Message of His Grace Bishop Haigazoun Najarian, Primate

For to us a child is born, to us a son is given; and the government is upon his shoulder, and his name will be called “Wonderful Counsellor, Mighty God, Everlasting Father, Prince of Peace” (Isaiah 9:6).

Centuries before Christ, the prophet Isaiah predicted the spread of the Good News through the Messiah. Even after Jesus’s earthly life few believed and followed his message of love and peace.

Today the majority of mankind have deified money and power. Using personal freedom as excuse they have given themselves to sexual licentiousness which leads to the destruction of the family and family upbringing.

In the name of democracy many countries from the Middle East to Yemen and Africa are destroyed, hundreds and thousands of people are killed and millions of people scattered as refugees in deplorable conditions.

The Armenian diaspora of one hundred years in the Middle East is on the verge of losing is Armenian presence there, the last example being Aleppo in Syria.

Our motherland of 26 years moves forward slowly, but there are many problems to overcome, economy, preserving peace and to stop the exodus from our Land.

In the West, Armenians barely survive two or three generations, we have to use this short span of time wisely to strengthen Armenia and to prepare a bright future for the Armenian people.

Throughout history mankind’s spiritual aspiration has never been satisfied by matter and its temporal satisfaction. So let us adhere to the values proclaimed by our Lord that of peace, hope and love.

As Christians, though a sizeable minority in this land, we strongly believe that through the good news proclaimed by our Lord Jesus Christ we can contribute to the wellbeing of our society in Australia and save it from coming to catastrophe and total destruction.

May the light and peace emanating from the manger in Bethlehem first pacify the Holy Land and the Middle East where people of three religions can live in peace and turn the Holy Land to the paradise desired by all. May it reach to the corners of the world, and different people of different colours and creeds live in peace and harmony as the children of the same Heavenly Father.

On the festive occasions of the New Year and Christmas on behalf of the Diocesan Council, Clergy and myself we wish you all; Armenian organisations and individuals, heavenly peace unshakable faith and zeal to enable us to continue our journey through the faith of our ancestors and to pass it on to the coming generations.

Once again we proclaim the good tidings, what the angels announced two thousand years ago,
“Christ is born and revealed, blessed is the birth and the revelation of Christ”.

December 2017



DIOCESAN NEWS

Monday 27 November – the Primate His Grace Bishop Haigazoun Najarian presided over the periodic Hayastan All-Armenian Fund Australian Chapter meeting. The agenda focused on the results of the annual fund raising event, noting that result had been more favourable than in past years. Suggestions were made for the proposed 2018 annual event.



Friday 1 and 8 December – in response to the invitation of the Church Welfare Centre, the Year 6 students of the Hamazkaine Galstaun College and the AGBU Alexander Primary School, visited the Church Edgarian Hall, as they do every year, giving an hour long performance of song, dance and poetry recital, to the delight of the seniors who regularly attend the Friday Seniors' Luncheons. Bishop Najarian and Father Hambardzumyan were present. Bishop Najarian blessed the students, congratulating their teachers, expressing his satisfaction of the performances by the students of the two schools. The students were served refreshments by the volunteer Welfare staff. One of the seniors, Begzad Mayrig gifted each of the students a unique handmade embroidered cross.

Saturday 2 December – Bishop Najarian, accompanied by the Reverend Fathers, deacons and acolytes, celebrated Holy Mass at the Armenian Alexander Rest Home, a custom that has become tradition. In the hall, over 50 elderly residents attended, received Holy Communion, and with refreshed spirits returned to their rooms. The clergy were the luncheon guests of the management body. The Church of Holy Resurrection priests visit the seniors at the facility on a monthly basis, raising prayers and offering Holy Communion to the residents.



Saturday 2 December – with Bishop Haigazoun Najarian presiding, the Church of Holy Resurrection annual church bodies' appreciation dinner was held, with Very Rev Father Nerses Harutyunyan, Father Norayr Patanian, Father Bartevo Karakashian, Father Avetis Hambardzumyan and approximately 150 volunteers present, who offer their services in the various areas of church community life. Invited guests Mrs Lydia

devoted service to the church. The Parish Council also honoured the current Chairman of the Parish Council, Mr Bedros Zorlu for his 30 years of service as well as his 80th birthday.

The masters of ceremony were Church of Holy Resurrection Parish Council Vice Chairman Mr Zaven Yaghljian and Church Radio Program presenter Mrs Marina Avagyan-Tchaprazian. The honoured guests and Father Avetis Hambardzumyan expressed their sentiments whilst poetry recitations and sing-a-long added to the festivity of the evening. In his closing address Bishop Najarian spoke with respect about the dedication of the honourees, who till today continue to support in the various areas of church life; a commendable, exemplary and noteworthy stance.



Kalanderian, Messrs Peter Ansourian, Papken Zarzavatjian and Hovannes Marcarian were bestowed with Honorary Life Membership for their years of

Sunday 3 December – Bishop Najarian presided over the AGBU Alex Manoogian Saturday School end of year concert, showcasing the children's artistic performances. He blessed the children and encouraged the teachers and parents to persevere in their collaboration for the development of the younger generation, commending the Principal Mrs Sylvia Aghabekian for her long years of admirable service, which has run to completion at the end of this year.

Sunday 3 December – the Armenian Revolutionary Federation commemorated its 127th year of establishment at the Galstaun College Nalbandian Hall with over 300 attending. The Primate, unable to attend, was represented by Father Avetis Hambardzumyan, representing the Diocesan Council, Messrs Sarkis Der Bedrossian, Chancellor Nishan Basmajian and Holy Resurrection Church Parish Council Messrs Bedros Zorlu and Antranig Gulumian. The keynote speaker was ARF Bureau Member Dr Viken Yacoubian and Australian Regional Committee Chairman Mr Haig Kayserian. An artistic program was included in the evening's program.

Monday 4 December – Bishop Najarian participated in the Conference of the Middle Eastern Churches periodic meeting, held in St Zaia Cathedral Middleton Grange. The meeting agenda centred on the establishment of the Conference of the Middle Eastern Churches to be officially registered as an Australian legal entity, the process of which has entered its final stages; the visit by the Heads of Churches to Armenia in June 2018 was also discussed.

Tuesday 5 December – Bishop Najarian and Chancellor Nishan Basmajian participated in the NSW Ecumenical Council bi-yearly committee meeting; Commissioner Robert Fitzgerald of the Royal Commission into Institutional Responses to Child Sexual Abuse was invited to address the committee. The topic the Commissioner concentrated on was "Lessons, learnings and challenges for religious institutions from the Royal Commission" giving a comprehensive overview of the abuse of children in religious and government institutions over the last 50 years. Bishop Najarian clearly defined the stance of the Armenian and Middle Eastern Churches against same sex marriage. He also informed the committee of the events commemorating the 60th anniversary of the establishment of the Armenian Apostolic Church in Australia. The committee heard reports from representatives of the Coptic, Lutheran, Greek Orthodox and Quakers Churches.

Friday 8 December – Bishop Najarian presided over the Sunday School organised Carols Night which took place in the Edgarian Hall after inclement weather, with the Reverend Fathers attending and close to 100 community members present, with master of ceremonies Yerekin Hasmig Hambardzumyan leading the Sunday School students into a delightful program. Santa Claus made his entrance handing out gifts to the children. Bishop Najarian delivered his address and closing benediction, everyone leaving with high spirits.



Saturday 9 December – in response to the invitation of the Principal of Hamazkaine Tarkmanchadz Saturday School in Willoughby, Bishop Najarian, accompanied by Chancellor Basmajian, attended the end of year concert. A well-presented program was organised by the teachers and students. Having visited the school on a number of occasions during 2017, Bishop Najarian expressed his amazement that a program of such calibre could be organised by attending a few hours each week. He presented crosses to the graduates and their teachers of Kindergarten and Year 6 classes.



Sunday 10 December – Bishop Najarian attended the Hamazkaine Toomanian Saturday School end of year concert, an exceptional program highlighting song, poetry and dance performances by the children. Three students graduated. Principal Gevik Avetian's inspiring address covered moral and spiritual principles; Bishop Najarian requested a copy for publication in Looyce or Paros monthly. The concert was closed with the Primate's message and benediction; commending the enormous effort and committed service

for the benefit of the community and culture. (Read Mr Avetian's speech on page 13)

Sunday 10 December – Father Avetis Hambardzumyan represented Bishop Haigazoun Najarian, attending the AGBU Alexander Primary School end of year Concert. Also present were Father Norayr Patanian and Holy Resurrection Church Parish Chairman Mr Bedros Zorlu. There were 6 graduating students from Year 6. The students presented an appropriate artistic program. At the close, Father Avetis congratulated the school on its accomplishments, recognising the diligence of the teachers and Principal, urging the students to "first and foremost, help yourselves, be progressive and responsible in your relationships, so you may become good individuals, good Armenians and good Christians, bringing your best to your Armenian nation, homeland and church". Father Avetis concluded with the following words, "the Armenian language, which you have grasped in this school, is eternally yours, no one can take that from you." Accompanied by Father Norayr, he conducted the benediction.



Wednesday 13 December – under the auspices of Bishop Haigazoun Najarian, the AGBU Sydney Chapter hosted a reception in the Miramare reception lounge tribute Mrs Sylvia Aghabekian for her 37 years of dedicated service in the education of students and serving 20 years as Principal of the Alex Manoogian Saturday School. Representing the Minister for the Diaspora, Mrs Hanriet Andriasian presented the Minister's Award and Medallion. The former Permanent Representative of the Republic of Nagorno Karabakh to Australia, Mr Varoojan Iskenderian and AGBU Chairman Mr Toros Boghoossian, expressed and presented tokens of their appreciation. Artistic performances were included in the evening's program. Bishop Najarian delivered his message before closing with the benediction; reflecting on Mesrob Mashdots' students, including mothers, who during the days of Vartanants heroic battles, recited Psalms as well as the Gamsaragan-Mamigonian Lady Zvig, who was entrusted with the children of the Princes in the courts of Georgia, teaching Armenian language and tradition. "This golden chain derived by mothers, connects and passes on to the next generation, the Armenian alphabet and with it, Armenian culture" said Bishop Najarian. "During the last 37 years, Mrs Aghabekian, with this same spirit, educated and epitomised a beautiful example for the future teachers and Principals.



Thursday 14 December – accompanied by Chancellor Basmajian, Bishop Najarian and the heads of the Middle Eastern Churches met with Prime Minister Malcolm Turnbull in Sydney; the Treasurer Scott Morrison was also present. The church leaders expressed their concerns and disappointments to the Prime Minister on the legalisation of same sex marriage, and their concerns on the impending consequences. The Prime Minister gave his assurance that religious freedom would be protected. An announcement has been published in this regard.



Saturday 16 December – accompanied by Chancellor Basmajian, Bishop Najarian participated in the enthronement ceremony of the recently elected head of the Antiochian Orthodox Church, of Australia, New Zealand and the Philippines, Bishop Basilios Kodseie. The event was held in the St George Antiochian Cathedral in Redfern, officiated by Patriarch John X, with representatives of the Middle Eastern, Greek Orthodox, Catholic and Serbian churches, political figures and community leaders. The young Metropolitan was born in Latakia, Syria and has had close associations with the Armenian Church and community from his youth to the present. On behalf of the Armenian community, Bishop Najarian gifted an Armenian miniature drawing to the new Primate.

Sunday 17 December – following Holy Mass, in the Diocesan Centre, accompanied by Chairman Sarkis Der Bedrossian, Vice-Chairman Stepan Kerkyasharian, Councillor Kevork Tchaprastian, Parish Council Chairman Bedros Zorlu and Chancellor Basmajian, Bishop Haigazoun Najarian received the recently elected members of the Hamazkaine Regional Committee: Chairman Vicken Kallooghlian, Mr Zareh Pamboukian and Mr Shant Ohanian. Bishop Najarian congratulated the new committee, wishing, as in the past, the Hamazkaine and Diocesan relations continue, working collaboratively well into the future. In turn, Mr Kallooghlian expressed his satisfaction of the joint efforts, in particular on the occasion of the 350th jubilee commemorations of the printing of the Holy Bible into Armenian. Discussions included the scriptural and history based teaching in the curriculum content at Galstaun College; a joint event to commemorate the 90th anniversary of Hamazkaine; as well as promotion of the Hamazkaine sponsored "Lala and Ara" Armenian teaching program for children.

Sunday 17 December – Chancellor Nishan Basmajian attended the Melkite Church "Amal" Choir Christmas Concert, dedicated to the people of Syria, under the conductorship of Mrs Roula Salameh. Choir members of Armenian descent, or linked through marriage were included in the line-up of the high quality Choir. The program was beautiful, in the Arabic language. The songs were relevant to the current unstable climate in Syria and the great hope that peace will prevail and the cradle of history, Syria, will cast off these current struggles.

Monday 18 December – Bishop Najarian recorded a Christmas message in Armenian and English for broadcast by Tele Lumiere – Noursat, the only Christian television in Lebanon and the Middle East promoting ecumenism.

Sunday 24 December – Bishop Najarian accompanied by Father Avetis Hambardzumyan, Mr Sarkis Bedrossian and Chancellor Nishan Basmajian attended the opening ceremony of the 49th Homenetmen Navasartian Games and commended the ideals of HMNM "To Grow and Build Others". During the ceremony, Mr Der Bedrossian was honoured by the HMNM Regional Committee to recognise his contribution as a patron and sponsor of the 2017 Pan-HMNM Games in Yerevan.

Happenings in Our Other Parishes

MELBOURNE

Saturday 18 November – the annual Church Bazaar was held in the Melbourne parish at St Mary's Church Hall, organised by the Church Ladies Auxiliary and Parish Council. A day of food, raffles, awards and a children's corner, in a warm inviting environment, was enjoyed by all.

Saturday 25 November - the Young Adults Group of St Mary's Church organised and hosted a picnic in Jells Park, giving opportunity for our youth to gather, serve and enjoy a fun day together.

In the months of October and November, St Mary's Church Parish Council organised a working bee on three consecutive Saturdays with teams of volunteers providing maintenance and cleaning of the church grounds.



Saturday 9 December – the St Mary's Church community faithful went on a pilgrimage to the Dandenong National Rhododendron Gardens. The theme of the pilgrimage was "Love your neighbour as yourself" *Mark 12:31*.

During the two hour journey to the Gardens, three stops were made, with Bible readings and singing of hymns. At the close the 'Antasdan' service was conducted. This was a beautiful and educational event,

organised jointly by the Parish Priest Reverend Father Khacher Harutyunyan and the Parish Council.

SYDNEY WEST

Saturday 16 December – presided by Very Rev Father Nerses Harutyunyan, the Holy Trinity Church Christmas Party was held, hosted by the Parish Council and Ladies Auxiliary. Raffle tickets were purchased, proceeds of which would benefit the Church. More than 130 community members were present, welcomed Santa Claus, who created fun and excitement while handing out gifts to all the children present. With recitations of poetry and solo singing performances, the atmosphere continued, with Father Nerses sharing his unique vocals.



AUCKLAND, NEW ZEALAND

With the arrival of the Christmas season, the Armenian Community in Auckland joined the local community to take part in 'Christmas in the Park' on Friday 8 December organised by the Meadowood Community House. A group of local talented Armenians who have formed an Armenian band participated in the entertainment to bring a taste of our culture to the event. Various activities kept both the adults and children entertained for a fun afternoon from face-painting, story-telling, stalls galore, barbecue, barista coffee and cone stand to Santa's much-anticipated arrival with gifts for everyone.



Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեան,
թեմիս առաջնորդ,
Համազգայինի շրջանային վարչութեան ներկայացուցիչներ,
Համազգայինի Նայիրի միութեան վարչութեան անդամներ,
Յարգելի հիւրեր,
Սիրելի ծնողներ և ներկաներ,

**Տնօրէնի Խօսք Թումանեան
Դպրոցի Տարեվերջի Հանդէսին
Կիրակի 10 Դեկտեմբեր 2017**

Արդէն, Հայկ նահապետի ժամանակից ի վեր եղել ենք խիստ ազատասէր, այնքան որ մեր էպոսների մէջ, օրինակ Սասունցի Դաւիթի էպոսի մէջ, մեր ազատասիրտութիւնը պարզ նկարագրւած է:

Արդէն, հայոց տառերի գիտի պատմութիւնից գիտենք թէ ինչպէս մի վեհափառ հայրապետ և մի թագաւոր միմեանց համամտութեամբ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով փրկեցին մեր լեզուն եւ դրանով մեր ինքնութիւնը:

Արդէն, Աւարայրի պատերազմի նահատակ զինուորների արիւնից և զօրավար Վարդան Մամիկոնեանի առաջնորդական կարողութիւնից գիտենք թէ ինչ է նշանակում մեր Քրիստոնէայ հաւատքը մեզ համար: Այն հաւատքը ինչ դարեր շարունակ մեր հոգու զարդն է եղել ու սփոփանքը:

Կիլիկիայի թագաւորութիւնից որ կանգուն մնաց շուրջ 300 տարիներ ի դէմ արինահեղ արշաւանքների, արդէն գիտենք թէ ինչպէս կարելի է երկիր ստեղծել մեր պապենական երկրի սահմաններից դուրս:

Մեր անցեալ դար ու կէսի անմահ մարտիկների սխրագործութիւններից, արդէն գիտենք թէ ինչ զոհաբերութիւնների ենք մենք պատրաստ մեր երկիրը և պետութիւնը պաշտպանելու համար:

Մի գուցէ որոշակի մարդիկ հեզնանքով քննադատեն այս պատմութիւնների մանրամասնութիւնները, չքացնելու մեծութիւնը այս իրողութիւնների, սակայն իրականութիւնը մնում է նոյնը՝ որպէս մի ազգ եղել ենք ազատասէր, ինքնութիւն, հաւատացեալ և քաջ:

Մեր պատմութեան ընթացքին այնպիսի փորձութիւնների մէջով ենք անցել որ գոյատևելը և ինքնապահպանութիւնը մեր բնագոյն է դարձել: Եւ այս ամենի մէջ առաւել ունեցել ենք խոհուն մտաւորականներ որոնք ճշտել են ժողովուրդի ուղղութիւնը դէպի առաջ: Մեր բնագոյնի դարձած հայապահպանման իղձը, միատեղ արթուն հոգիների ջանքերի հետ մեզ պիտի տանեն առաջ դեռ երկար, երկար տարիներ:

Իսկ արդե՞օք դա է մեր գերագոյն նպատակը իբրև ժողովուրդ՝ միայն գոյատևել որպէս մի ազգ: Արդե՞օք ակելին չի կարելի երազել:

Այն ինչ ինձ հետաքրքրում է այս օրերին այն է որ, ինչու չենք առաջանում մեծ թափով տարբեր բնագաւառներում թէպէտև մեծ հնարաւորութիւններ գոյութիւն ունեն մեզ համար: Ինչն է պակասում մեզ մօտ այսօր որ չենք ունենում ևս մի այլ Ոսկէ Դար ինչպիսին էր 5-րդ դարը:

Այն ինչ զգալի է դա է որ՝

Քիչ ենք խորհում, շատ ենք խօսում,

Շատ ենք խօսում, քիչ ենք կատարում,

Քիչ ենք կատարում, շատ ենք պահանջում,

Շատ ենք պահանջում, քիչ ենք գնահատում,

Քիչ ենք գնահատում, շատ ենք դատում,

Շատ ենք դատում, քիչ ենք սիրում:

Ու մի խօսքով անում ենք այն ինչ որ մեզ նման հաւատացեալ ժողովուրդից չի ակնկալում:

Անշուշտ պիտի վերանայենք մեր վարքն ու բարքը հանդէպ իրար և փոխենք մեր մօտեցումը դժարութիւններին: Պիտի ուսումնասիրենք մեր անցեալը ու սովորենք մեր թերութիւններից: Պիտի թողնենք այն կարծրացած թերի մտքերը որոնք մեր առաջադիմութեան դէմ են կանգնած ու չվախենանք նորը փորձելու: Ջանանք ժամանակից առաջ մտածել քանի որ մեր պժմեան մտքերը, հին պիտի թւան հենց մօտիկ ապագայում, ինչ մնաց հեռու ապագայում: Յայտնաբերենք մեր ներքին ուժերը, ու ի նպաստ փառաւոր ապագայի սերտենք մի նոր սերունդ առանց խռովքի որ դէպի առաջ է քայլում պարզ նկարագրով: Այս պարտականութիւնը նախ մեր մտաւորականներին է, ապա՝ հասարակութեանը:

Այս ամենը ի հարկէ պիտի անենք ամենակալ Աստուծոյ երկիւղածութեամբ ու աղօթենք որ Նա մեզ պարզևի կարողութիւն իր կամքը կատարելու երկրի վրայ: Յիշենք Նրան սկզբում և ոչ թէ միայն աւարտին կամ դժարութեան պահին:

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ Տէր եւ

Զգործս մտաց մերոց յաջողեա մեզ. Ամէն:

- Գեղիկ Աւետեան

An Interview with ACYA
Church Youth Director
Dr Armik Kocharians

Հարցազրույց Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութեան (ACYA) Պատասխանատու Տոքթ. Արմիկ Քոչարեանսի հետ Փարոսի խմբագրութիւնը ամէն ամիս հարցազրույց պիտի ունենայ եկեղեցական ինչպէս նաեւ գաղութային կեանքի մէջ դերակատար անձնաւորութեանց հետ:
Մեր երկրորդ հարցազրույցը կատարեցինք Տոքթ. Արմիկ Քոչարեանսի հետ որ կ'առնչուի «Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութեան»:

Փարոս (Փ) – Տոքթ. Արմիկ կրնայի՞ք դուք զօգտուել Փարոսի ընթերցողներուն:

Արմիկ Քոչարեանս (ԱՔ) – Նախ շնորհակալ եմ որ Փարոսի խմբագրութիւնը ինծի շնորհեց երիտասարդական թեմայով այս հարցազրույցը: Միտնի ծնած, Ս. Յարութիւն Եկեղեցւոյ մէջ մկրտուած, ամուսնացած եւ 1.5 տարի է վեր Ծխական Խորհուրդի անդամ եմ: Նախորդ Թեմական երկու Պատգամաւորական Ժողովները (ԹՊԺ) որոշեցին զարկ տալ երիտասարդացման գործընթացին եւ Սուրբ Յարութիւն Եկեղեցին անմիջապէս սկսաւ հետեւողական գործունէութեան: Ես բժիշկ եմ եւ IT Network Designer: Կ'աշխատիմ Սիւքո Ընկերութեան հետ: Վերջերս, Հայաստանի եւ Արցախի Պաշտպանութեան Նախարարութեանց մասնագէտներուն հետ միասին կ'աշխատինք երկու հանրապետութեանց ռազմական եւ սահմանային ապահովութեան բնագաւառներուն մէջ: Աւստրալական դպրոցներու մէջ 8 տարի դասուանող եմ: Աշխատած եմ ՀՄԸՄ - Արարատ Միութեան սկաւտական բաժնին մէջ: 26 տարի առաջ հիմնադիր անդամ եմ եղած համալսարանական միասնական խումբին՝ UASA: Կազմած ենք «Missionbeat» ընկերակցութիւնը, որուն նպատակն էր տնազուրկ (homeless) երիտասարդները առաջնորդել դէպի բնական կեանք՝ որպէսզի անոնք չշեղին եւ որպէս հաւասար մարդիկ գործեն հանրութեան մէջ:

Փ – Երիտասարդացման գործընթացին ճամբուն վրայ ինչի՞ կը հանդիպինք Տոքթոր Արմիկ: Կրնայի՞ք գաղափար մը տալ Փարոսի ընթերցողներուն:

ԱՔ – Նախ խօսինք ACYA-ի տարած բայց մանաւանդ տանելիք աշխատանքներուն մասին: Այժմ Երիտասարդաց այս միութիւնը կը հաշուէ ոչ աւելի քան 12 անդամ: Քիչ է թիւը, կ'ընդունին, երբ գիտենք թէ հազարաւոր որակեալ երիտասարդութիւն ունինք, սակայն այդպէս պիտի չմնայ երբ ունինք մէկ կողմէն այսպիսի Թեմական, Ծխական քաջալերանք եւ հաւատացեալ միեւնոյն ատեն իրենց գործին հաւատացող ինքնավստահ երիտասարդ-երիտասարդուհիներ: Այսօր այս խումբը իր թեզանիքը սոթած է Հայ երիտասարդութիւնը մօտեցնելու Սուրբ Գիրքին ուսուցումներուն եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ ազգային կրօնական արժէքներուն: Ապագայ եկեղեցական ղեկավարութիւն կերտելու գործին լծուած ենք: Առ այդ Երիտասարդացը ձեռնարկներ կը պատրաստէ, վիտէօներ կ'արձանագրէ մեր առօրեայ կեանքին առնչուած, դասախօսութիւններ կը կազմակերպէ, փոքրիկ գրքոյկներ կը հրատարակէ բացատրելու համար մեր կարելոր տօները, անոնց իմաստը: Ամսական դրութեամբ կը կազմակերպէ ընկերային ձեռնարկներ: Ամէն երկրորդ Կիրակին իրենք է որ կը ծառայեն եկեղեցւոյ մէջ որպէս Մաս բաժնող, Պատարագէն ետք սուրճի սպասարկում, մասնակցութիւն Ս. Քառասնից Մանկանց երգչախումբին, օգտակարութիւն՝ Կիրակնօրեայ Վարժարանին եւայլն:

Փ – 16 Դեկտեմբերին 4 Երիտասարդական Միութիւններ միասնաբար պիտի կազմակերպեն Նոր տարուան եւ Ս. Ծննդեան հաւաքոյթ մը: Քաջալերական է: Կարելի՞ է խնդրել յաւելեալ լուսաբանութիւն:

ԱՔ – Առաջին անգամն է որ 4 երիտասարդական միութիւններու 12-18 տարեկան անդամները միասնաբար նոր տարի պիտի տօնեն Էտկարեան Սրահին մէջ: Միութիւններն են՝ ՀՅԴ Երիտասարդացը (AYF), Հայ Համալսարանականներու Միութիւնը (ASA), ՀԲԸՄի Երիտասարդացը (AGBU) եւ մենք (ACYA): Կը սպասուի ներկայութիւնը 100-150 պատանիներու եւ երիտասարդներու, մեծամասնութիւնը՝ ՀՅԴ եւ ՀԲԸՄէն: Ձեռնարկէն զոյացած հասոյթը Արցախի Արեւիկ Մանկանց հիւանդանոցին պիտի յատկացուի: Ունինք բարոյական զօրակցութիւնը Արցախի ներկայացուցիչ Պրն Քայլար Միքայէլեանի: Ես կը հաւատամ որ միասնականութիւնը հրաշք կը գործէ: Չորս միութիւնները համամիտ են նաեւ Սուրբ Սարգիսի տօնը միասին տօնելու: Յուսով եմ որ կը յաջողինք: Նաեւ կը խորհինք միասնական ձեռնարկ մը կազմակերպել Յեղասպանութեան 103րդ ամեակին առթիւ. միասին՝ մենք ուժ ենք:



Փ – Միասնական Նախահաշի-Պիտճէ ունի՞ք

ԱՔ – Նախատեսություն ունինք այս ձեռնարկին համար, բայց միացեալ երկարժամկետ ձեռնարկներու համար նախահաշի չունինք: Մեր ենթադրությունն է որ բոլոր ծախսերէն ետք պիտի կարենանք մի քանի հազար Տոլար ուղարկել Արեւիկ Հիւանդանոցին: Հայրենիքին տալու, Հայրենիքին նուիրելու գաղափարը խանդավառություն կը ստեղծէ մեր երիտասարդութեան մօտ: Այս առիթով յայտնեմ թէ մօտ օրէն մանկական նուէրներով եւ նիւթական նուիրատուութիւններով պիտի այցելենք Բանտուիքի Մանուկներու հիւանդանոցը փոխանցելու համար Էտկարեան Սրահի կադանդի ծառին տակ դրուած նուէրները ինչպէս նաեւ Հայ համայնքին Նոր Տարուան եւ Ծննդեան բարեմաղթութիւնները:

Փ - Իսկ այս 4 միութիւններուն վերին մարմինները կամ անոնց ներկայացուցիչները իրարու հետ կը յարաբերի՞ն եւ միասնական ռազմավարութիւն մը կը ծրագրէ՞ն մշակել ապագայի համար:

ԱՔ – Տակաւին չեն հանդիպած սակայն այդ շատ անհրաժեշտ է: Յուսով եմ որ այս ձեռնարկէն ետք այդ առիթն ալ կը ստեղծենք:

Փ – Ի՞նչ կը փափաքէք պատգամել մեր ընթերցողներուն:

ԱՔ – Կը խնդրենք որ Եկեղեցոյ ընտանիքը քաջալերէ իրենց զաւակները, թոռները, հարազատները գալու եկեղեցի, որպէսզի մենք ապահովենք մեր ՎԱՂԸ: Տաղանդաւոր երեխաներ ունինք, քիչ մը քաջալերանքի կը կարօտի անոնց մասնակցութիւնը եկեղեցական կեանքին: ACYAը գործնական աջակցութիւնը կը վայելէ Առաջնորդարանին, Առաջնորդին, Թեմական թէ Ծխական Խորհուրդներուն: Թերեւս տեղեակ էք, 2018թուականը Վեհափառ Հօր կողմէ հռչակուած է Երիտասարդութեան Տարի: Այս առիթով տեղի պիտի ունենայ համաշխարհային եկեղեցական երիտասարդութեան ուխտագնացութիւն՝ Յուլիսի 4-8: Տեղի պիտի ունենան ժողովներ եւ հաւաքներ Ս. Էջմիածնի եւ Ծաղկաձորի մէջ: ACYA էն 4 երիտասարդներ պիտի մասնակցին, որոնց ծախսերը կը հոգայ Առաջնորդարանը: 2017ի Մայիսի ԹՊԺին երկու երիտասարդներ հրաւիրուեցան Թեմական Խորհուրդին կողմէ մասնակցելու ժողովին եւ իրենց խօսքը ըսելու: Այդ մեծ ոգեւորութիւն ստեղծեց իրենց մօտ: Հայ Երիտասարդաց Միութիւնը պատրաստ է ամէն ձեւով աջակցելու Առաջնորդարանին բարելաւման գործընթացին:

Նոր Տարուան սեմին կը շնորհաւորեմ Նոր Տարուան եւ Ս. Ծննդեան տօները եւ մեր Եկեղեցոյ եւ Հայկակն բոլոր կազմակերպութիւններուն, Միութիւններուն եւ Հայ համայնքին կը մաղթեմ առողջութիւն եւ միասնական ոգիի ամրապնդում իսկ ձեր թերթի խմբագրութեան ուժ ու կորով:

Հարցազրոյցը վարեց Նշան Պասմաճեան
12 Դեկտեմբեր 2017



Dr Armik Kocharians, is a Parish Councillor of the Holy Resurrection Church and in his role as ACYA Youth Director and Liaison, he supports youth initiatives working with a dedicated team of church youth.

In his words

“As our youth are the future leaders and keepers of our great Armenian Apostolic Church, I have committed to this role whole heartedly with passion and dedication to ensure we prepare, guide and steer our youth but more importantly, to listen to them. By listening we are able to understand the needs of today’s youth in these demanding times. I am blessed to have a great team to work with and I continually pray for wisdom and capacity to serve and am ever grateful for this opportunity.”



Հնրհաւոր
Նոր Տարի
էւ
Սուրբ Ծնունդ

We wish all our readers
Happy New Year
and



Join one of our parishes to
celebrate the Birth and Revelation
of our Saviour on the Feast of the
Holy Nativity & Theophany of
our Lord Jesus Christ

Evening Service

Friday 5 January 2018

Morning Service

Saturday 6 January 2018

followed by the
Blessing of the Water Service

THE TRADITION OF HOME BLESSING

Christmas is the Season
to Invite Our Priests Into Our Homes



Home Blessing is a meaningful religious service that brings the entire family together in oneness and holiness, and blesses them. Through this ceremony everyone's faith is replenished and strengthened and the Lord's presence is felt.

As the home is a sacred place where family members maintain and share many values, it is also a place where they are charged and empowered with these values to live a peaceful and God-pleasing life. It is under this roof that all collectively form oneness in spirit and assume an important responsibility in the life of the community.

For Home Blessing the priest takes with him wafer and incense. He blesses the bread, the water and the salt. These three fundamental elements are essential life-giving gifts for human life. The priest asks from the Omnipotent God not to lessen these three gifts without which life becomes impossible or imperfect.

The bread, the water and the salt are symbols of God's infinite goodness and care. With the blessing of these great gifts the household is enriched spiritually and its existence perpetuated for the service of his Creator.

The bread, which symbolically represents the Word of God, grants life to all those who taste it. The salt seasons our food and makes it delicious and edible. Metaphorically salt represents man in this world with his words and deeds. Christ said, "You are the salt of the earth." Man's life should be seasoned with wisdom, moderation or sense of sufficiency. Finally, water which is the most essential element of life, figuratively represents cleanliness. It's through water that we are cleansed by baptism, renewed in Christ, and united with Him.

To request a Home Blessing this Christmas contact your parish priest directly or the church office in your parish.



PRIMATE'S CHRISTMAS SCHEDULE

Friday 5 January: Holy Trinity Church, Wentworthville
Saturday 6 January: Holy Resurrection Church, Chatswood
Sunday 7 January: Auckland, NZ